

Ա. Ղ Ա. Ի Ւ Ե Ր Է

Երեք ծերունիներ էին ասոնք ու անյիշատակ ժամանակներէ ի վեր կը բնակէին գիւղին մէկ ծայրը, այն մինաւորիկ հին տունը որուն կարմիր գոյնը բորբոսած բալի երանգներ առած էր հիմա։ Փեղկերը գոց էին միշտ, ու յարաժամ գոց նաև յաղթական դուռը իր երկաթեայ խոշոր գամերով ու մեծազանգուած չախչախով։ — դուռ ու պատուհան վերջին մնացորդները հին բարքերու և հին ժամանակներու, երբ կեանքը՝ տան մէջ արգելափակ՝ դուրս նայելու կը վախնար, մինչ հիմա դուրս կը պտոթկայ անոնցմէ։

Ծերունիները այդ տանը յարմար բնակիչներն էին, ամենէն պատշած նկալն այդ շրջանակին։ Ո՞րչափ ատենէ ի վեր կը բնակէին հոն, ինչ կը նէին, ինչով կ'ապրէին։ մութ խնդիրներ զորոնք ամէն մարդ ուզած կերպովը մեկնել կը ջանար ու չէր յաջողեր։

Կիրակիէ կիրակի կը աեսնէին զիրենք փողոցը։ Նախ տանը էրիկ մարդը, երկար սե ճիւպ պէ մը հագած որուն մէջ կը կորսուէր իր կունտուկլոր հասակը, մինչեւ ականջներուն կէսը ծածկած իր ֆէսով որուն հնաւուրց անխախտ ձեւը՝ փայտեայ կաղապարի մը օժանդակութիւնը կը մատնէր, ոտքերը մէսթ ու կաշիէ լայն կալօշ՝ քառակուսի ծայրով։ Զեռքը ունէր միշտ երկայն համրիչ մը, գեղին սաթէ գնդակներով և սատափէ խաչելութեամբ մը։ Թեւին տակ հաստ հովանոց մը։ իր թումթուկած այտերը կը կախուէին եր-

կու քովէն, եփած հողի գոյն առած, իրարու վրայ բարդուող խորշոմներով։ Աչքը, խոռուացեալ գորշ յօնքերուն տակ կորսուած, կը պահէր ծանր ու դաժան արտայայտութիւն մը։ Ճերմակ առատ պեխերը, երկու կողմէն վար դարձած, կիսաբոլորակ մը կը ճեւացնէին իր հաստ շրթունքներուն վրայ։

Ինք առջեւէն կ'երթար, ետին ձգած իր երկու քոյլերը, երկու կոկիկ պառաւներ, իրարու քիթէն ինկած, երկուքն ալ պարզ ու վայելուչ կերպով հագուած,— ու շրջազգեստ, գլուխնին սեւ քողը մը ձգած, կոնակնին սեւ շալ մը։

Ու սրտայոյզ բան մը կար այդ երեք ծերունիներուն անցքին մէջ, կամացուկ քալելով տներուն տակէն, ամէն քայլի ուշադրութիւն ընելով իրենց կոխած տեղին, միեւնոյն հեռաւորութիւնը պահելով միշտ իրարմէ, կարելի եղածին չափ թեթեւ կոխելով գետնին վրայ՝ ուշադրութիւն չհրաւիրելու ակներեւ փափաքով մը, առանց իրենց չորս դին նայելու։ Անցորդները պատկառնքով կը դիտէին այդ կորաքամակ ծերունիներուն անցնիլը, գլուխնին վայրահակակ, իբրու թէ հողը դէպ իրեն քաշէր զիրենք։ Փողոցին մէջ այդ խումբը տարօրինակ տպաւորութիւն մը կը թողուր, հին թանգարանի մը պատէն վար առնուած ու կենդանացած պատկերի մը տպաւորութիւնը, վերկենցաղում մը անհետացած սերունդի մը, մոռցուած բարքերու, սովորութիւններու, տարազներու, տեսակ մը յարութիւն վաղնջուց բաղաքակըթութեան մը։

Եկեղեցիին մէջ իրենց տեղը անխախտ էր։ Ժամկոչը ծերունին ձեռքէն կ'առնէր հովանոցը ու կալօշները կը հանէր, ու մինտէր մը առած, նոյն մինտէրը տարիներէ ի վեր, կը տեղաւորէր զանի աջակողմի գաւկիթին անկիւնը կիները վերնատունը կ'ելլէին, տոտիկ տոտիկ, աղմանկ չհանելու ծայրայեղ մտատանջութեամբ մը, կանթեղին մէջ իւղ լեցնել կուտային՝ դրամը կամացուկ մը սահեցնելով ժամկոչին ձեռքը՝ առանց ու-

րիշէ տեսնուելու, և կ'երթային վանդակին առջև ծըն-
բագրել իրենց մինտէրներուն վրայ:

Վերադարձը նոյն կանոնաւորութեամբ տեղի կ'ու-
նենար: Ժամուն դուռը կեցող աղքատները վստահ էին
որ երեքն ալ զատ զատ պիտի ստանան իրենց կի-
րակնօրեայ բաժը:

* *

Երբ երկաթագամ խոշոր դուռը իրենց վրայ կը
փակուէր դզրդումով, արտաքին կեանքը կը դադրէր
իրենց համար: Մասնաւոր աշխարհ մը կը սկսէր հոն
իրենց առջեւ, երկիւղածութեամբ, լուռթեամբ, աղօթ-
քով, անէացմամբ շինուած կեանք մը, որուն հեռաւոր
արձագանքները հաղիւ երբեմն երբեմն դուրս կ'ելլէին
և գիւղին մէջ բերնէ բերան կը պարտէին:

Ամբողջ դիւղը գիտէր սակայն թէ տանը մէջ ա-
զանետուն մը կար, պարտէղին վրայ նայող պատը-
գամի մը բովը, և թէ ծերունին առաւօտէն մինչեւ ի-
րիկուն իր աղաւնիներուն հոգերովը զբաղած էր:

Այս սէրը մէկէն ի մէկ եկել էր ծերունիին, իր
կեանքին վերջին տարիներուն: Օր մը երկու աղաւնի
թռելով ներս մտեր էին տանը մէկ պատուհանէն ներս,
ու հոն մնացեր էին, ալ չուզելով մեկնիլ: Այդ տանը
խորին հանդարտութիւնը հրապուրեր էր զիրենը, ու-
ղեկորոյս մոլորեալներ էին: Սա իրաւ է որ պատուհա-
նին մէկ անկիւնը թառեր ու ալ անկից չէին բաժնուեր:
Ծերունին աւելորդապաշտութեամբ մը, պահեր էր զա-
նոնք, ու քիչ քիչ անոնց համար սրտին խորը սէր մը
սկսեր էր որ հիմակ իր ամբողջ կեանքը կը լեցնէր:

Այդ սէրը՝ աւերակներու մէջ բուօնող առոյդ
տունկի մը ծլարձակումը և փթթինազարդութիւնը
ունեցեր էր տակաւ: Ամուսնացած ու զաւկի տէր, կինն
ու մէկ հատիկ զաւակն ալ տարիքէն առաջ մեռել էին,
ու իր սիլտը, ամէն աղապատանքէ զուրկ, թափուր ու
ամայի կը մնար, երբ այդ ճերմակ ու փափուկ թըռ-

չունները եկել էին իրենց գիրկ ու անուշակ անմեղութիւնն ու զուարթութիւնը բերել իրեն, — գոգցես հոգիները իր անհետացած սիրելիներուն։

Քիչ քիչ իր կեանքին միակ զբաղումը, միակ մտածումը, միակ նպատակը այդ աղաւնիներն էին եղեր, որոնք տարուէ տարի կը շատնային։ Առտուն կանուխ անոնց քովն էր, անոնց ուտելիքին ու խմելիքին կը հսկէր, աղաւնետունը կը մաքրէր, կը զարդարէր, անոր բաժանումներ կ'աւելցնէր։ Մարդուն և անասուններուն միջեւ ընտանութիւնը կը շատնար։ Խմբովին կուգային թառել անոր գլխուն, ուսերուն, թեւերուն վրայ, իրենց վարդագոյն բերնովը անոր շրթունքն կտցելով իրենց ուտեստը, անոր ձեռքերէն առկախուկ։ Ու ինք թըռչուններէն պաշարուած, անոնց մէջ կորսուած, սիրտը կ'ուռէր հրճուանքն, իր նայուածը ալ կը կորսնցնէր իր հինաւուրց ու տժգոհ մարդու խիստ ու դժնէ արտայայտութիւնը, թաց խանտաղատանքով մը լենալով։

*
**

Գիշեր մը ծերունին ընտոստ արթնցաւ անօրինակ խուլ շշուկէ մը սրուն անմիջապէս յաջորդեցին ճարճատիւններ։ Մուլսի հոտ մը կըսկսէր ծաւալիլ սենեակին մէջ։ Հասկցաւ վտանգը, ցատքեց ելաւ անկողնէն, աճապարանքով հագուեցաւ կիսովին և սենեակին դուրս նետուեցաւ։ Մուլսը, թանձը յորձանքներով, պատեր էր չորս դին։ Իր երկու քոյրերն ալ, արթնցած ու հագուած, դէպ իրեն կուգային խելայեղ։ Վարի յարկէն ճարճատիւնները կը շատնային, և հրդեհին լոյսը պոոթկաց յանկարծ, հին ու չոր տախտակներէն դէպի վեր գալարելով։

— Աման Աստուած, փախինք, ըստ փոքր քոյրը, մէջը պիտի էրինք։

Կրակը կը սպառնար քիչ ատենէն սանդուղը հասնել և վերի յարկին ու դրան մէջտեղ ու և է հազորդակցութիւն կարել։

—Ա՛խ, ըսաւ մեծ քոյրը հեծեծանքով, աման ախպար, սնտուկս, սնտուկս:

Ծերունին պահ մը կեցաւ, յետոյ մուխին մէջ անյայտ եղաւ, պուալով.

—Դուք վար ինչէք, ես ետեւնուդ կը համնիմ:

Դէպի իր մեծ ըրոջ սենեակը կ'երթար վազն ի վազ, երբ մէկէն իր ընթացքը փոխեց ու շնչասպառ երթաւլով պարտէզին վրայ նայող մեծ սենեակը, աղաւնետան ըով վազեց։ Աղաւնիները ամենքն ալ ելեր արթնցեր էին, իրենց թառերուն վրայ կանդնած, զահանդեալ սարսուռ մը վազելով իրենց ծերմակ վայլուն կունակէն վար, իրենց անասունի բնազդովը վտանգը զգացած, առանց կարենալու որոշել թէ ուսկից պիտի գար ան։ Ծերունին պատուհանին վարագոյրը քաշեց պատուեց, գետինը փռեց, մէկիկ մէկին առաւ թռչունները, վայժ վայական խօսքեր ուզզելով անոնց և լաթին վրայ դնելով։ Մուխը հիմա սենեակը կուգար կը լեցնէր ու վտանգէ վայրկեանէ վայրկեան զարհուրելի սպառնալիք մը կը դառնար։ Պէտք էր աճապարել. ծերունին լաթին չորս կողմէն վերցնելով ձեռքն առաւ և սկսաւ խենդի պէս սանտուղներէն վար վազել։

Հազիւ տանը դուռը հասած էր, բոցերը կը պաշարէին սանտուղը։

Տունը հիմա չորս կողմէն կը վառէր, չոր ուտինի մը պէս, իրեն հետ մոխիր դարձնելով ինչ որ տարիներէ ի վեր սերունդներ գիզեր էին հոն, պերճանքի առարկաներու, կահերու և անօթներու ամբողջ հաւաքածոյ մը։

Երկու պառաւները լալագին աչքերով կը դիտէին այն փճացումը իրենց ամբողջ ստացուածքին և այն տանը ուր տարիներէ ի վեր կ'անցնէր իրենց խաղաղիկ կեանըը։

—Ա՛խ, սնտուկս, սնտուկս, կը հեկեկար մերթընդ մերթ մեծ քոյրը։

Ծերունին անտարբերութեամբ կը դիտէր տեսաւ

բանը։ Ի՞նչ փոյթ եթէ մէկ վայրկեանի մէջ կը քայքայուէր
իր ամբողջ հարստութիւնը և ծերութեան օրերուն
հանդիսատը։

իր ազաւնիները ազատած էին։

Ու խենդ հրճուանքով մը կը համբուրէր թռչուն-
ներուն գլուխները, գգուելով շոյելով զանոնք։ Յետոյ
ուղեց մէկիկ մէկիկ համբել զանոնք, և յանկարծ ցա-
ւագին ախ մը արձակեց։

Ազաւնիներէն մին պակաս էր։

* * *

Ազէտքին յաջորդ օրը և հետեւեալ զրերը շարու-
նակ, ծերունին կը տեսնուէր միշտ որ իր տանը մոխ-
րակոյտին մէջ ման կուզար թափառական, ձեռքի գա-
ւազանովը անընդհատ խառնելով մոխիրները։ Առջի
բերան կարծուեցաւ թէ հալած ոսկիի կամ արծաթի
հետքեր կը փնտուէր, բայց իր տարօրինակ կերպերն ու
վարմունքը քիչ քիչ սկսան ուշադրութիւն դրաւել։
Առջի կոկիկ հադուած մարդը չէր, որուն խիստ նայ-
ուածքը պատկառանք կ'ազդէր ամենուն։ Անվատահ,
երերուն քարուածք մը ունէր, հագուստները խառնա-
փընդոր, և միամիտ ժպիտ մը կար միշտ շրթունքին
վրայ։ Աչքը տարտամ ու անորոշ արտայայտութիւն մը
առած էր, կենդանութենէ ու իմացականութենէ զուրկ,
ստուերով լեցուն։ Օր մըն ալ համարձակեր էին հարց-
նել իրեն թէ ի՞նչ կը փնտուէր այդպէս շարունակ։

— Թռչուններէս մին չեմ գիտեր ի՞նչպէս կորսուեր
է ան գիշերը, պատասխաներ էր միամուռութեամբ։ կը
փնտուեմ որ թերեւս կը գտնամ մոխիրներուն տակէն։